

Հապսագործելու հիմք գդակին մէջ զոր Բարփեղիլի հասարակութիւնը նուիրած է այդ պատակին: 1865ին հրատարակուած տեղեկագիրը կը յայտնէ թէ, այդ թուականին՝ մուսէնը ունի 348 համախական նմոց, 971 յիշասկ լիև պատմական անձնառութեանց, 5611 հին Ենական դրամ, 1073 մատայլ, 426 նամակադրում եւ կնիք, 286 բւղաներկ պատկեր, 101 ջրաներկ, 51 մանրանկար, 389 գժագրութիւն, 7672 փորագրութիւն, 1036 լուսանկար եւ տակերէոթիփ, 211 արձան, 282 «քամէ», 2463 ձեռագիր, 685 աշխարհագրական քարտէն, 1153 երաշտական կտոր, 25,508 գիրք՝ այլ եւ այլ լիրուուլ:

Այս ճոյն հաւաքածուն կազմուած է տարիներու ընթացքին մէջ, չնորիւ բազմաթիւ նուիրատութեանց, Վարիէ մարմոնյ մը յանձնուած է մուսէնին պահանուածն ու զարգացումը, եւ այդ մարմոնյն նախտական չ այժմ Պ. Կալէզովսկի, Փարիզ հասաստուած բազմամուտ Փայմանագիր մը Այլ մուսէնին ամնէն մեծ աշակեցներէն մին եղած է Պ. Հանրի Պուրուսիք, Սիրոնլմ հաստատուած Լենացի նշանաւոր գիտուուը:

Մուսէնին մէջ մասմաւոր սրահներ յատկացուած են Քօշիւսագիր, Կոպերիկիկ եւ Աստմ Միցրիկիչիք, մնեն հերոսն, մնեն գիտունին եւ մնեն բանաստեղին որոնք լիւ ազգութեան յափունական պարծանքը կը կազմնն Յատուկ սրան մը յատկացուած է զարձեալ «Լեհաստանի բարեկամներոն», ուր ի ցոյց գործած են բազմութիւն տրիւսմաններ, պատկերներ, առարկաներ՝ եւ բարպացիք լեհակէներուն պատկանող, եւ ուր պատուած տեղը կը քրաւէ 100,000 ստորագրութիւն կրող այն ուփերձ զոր 1832ին Պիմինիչէ մը բակալիները դրվեցն լենացուուց:

1896ի հոկտեմբերին, Քօշիւսագիր սիրար, որ պահուած էր մինչեւ այն տարեն Մ'որոգինի իստաւական ընտանիքին մօտ, փոխագրուեցաւ՝ այդ ընտանիքին հաւանութեամբ՝ Րափերզիլի մուսէնը, զրուած գեղակերտ զամբարանի մը մէջ զոր Մ'որոգիները շնչնել տուած էին Այդ փոխագրութեան ապիթիւն մնեն հանդէս մը տեղի ունեցաւ Ռափերզիլի մէջ, ու Քօշիւսագիր յատկացուած պահին (ուր գնեսելուեցաւ այդ դամբարանը) դրան առջեւ, լեհացիք կանգնեցին գեղեցիկ մահարձան մը:

Ա. Զ.

ԶՈՒԱՆԱԿԱՆԻ ՄԷԿ ԳԱՐՄՆԻ Ի ՓԱՄԻԾ

Ցարանական լրագիրներէն մեծ հաճոյքով կ'իմանանք թէ յառաջիկայ ձմեռ ողբացեալ Չուհանեանի մէկ օփէրէթը, Fleur d'Orient տիտղոսով, պիտի ներկայացսուի Նուվո-Թէշ-թրին մէջ, որ այժմ կը կոչուի Օփէրա-Պուֆ:

— Փարիզիւն մէկ քանի թիրթեր համակարովը կը խօսնի բանախօսութեան մը մասին զոր Պ. Գրաֆֆ-Դալֆահան կարգացեր է վերջին՝ Պոմինիչիք մէջ՝ հայ երաժշտութեան մասին :

— Լրագիրներէն կ'իմանանք թէ Պրիւսելի Քոնսերվաթուարին այս տարուան մըցմանց մէջ, ջոթակի առաջին մըցմանկն ստացեր է Տրապիզոնցի հայ պատանի մը, Պ. Դաւթեան :

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

HISTOIRE d'Héraclius, par l'Evêque Séb eos, traduite de l'arménien et annotée par Frédéric Macler. — Paris, Imprimerie Nationale, 1904.

Պ. Ֆրեսերիք Մաքլեր հետզհետէ կը յայտնուի իր ամնէն բեղուններէն մին եւ բուզացի հայագէտներուն. հազիւ երկու երեք տարի կայ որ հայագէտներու շարքին մէջ մասծ է, եւ անա հինգերորդ աշխատութեան է որ ի լոյս կ'ընծայէ: Իր այս նոր հրատարակութիւնին ամենակարեւորն է՝ գիտակոն տեսակէտուլ՝ մինչեւ ցարդ իր տուած գործերուն: Ակրէսոսի «Պատմութիւն ի Հերակլին»ը մէր նախնացմէ մեզի հասած պատմական գրքերուն ամնէն հիմքամբներէն եւ ամնէն շահեկաններէն մին է:

Պ. Մաքլեր թարգմանած է միայն Սերէսոսի երրորդ զպութիւնը, որ ըստ իր Կարծիքին՝ միակն է որ կրնայ բուն իսկ Սերէսոսի վերագրուի, եւ իր թարգմանութեան ընկերացուած է բազմաթիւ ծանօթագրութիւններ: — Դինն է 10 ֆր.: Դիմել՝ Ernest Leroux, éditeur, Rue Bonaparte 28.

Le Gérant : FRÉDÉRIC MACLER

Imp. D. DOGHARAMADJIAN
48, Rue des Gobelins, Paris.